ՄԷԾՄՈՒԱՑԸ

ԱԽՕՏԱՐ

ԵԷՎՄԻ ԳԱԶԷԹԱ

ՇԷՐԱՑԻԹ

Սէնէլիի բէշին 150
Ալթը այլըղը 80
Իւչ այլըղը 40
Թաչ բալտը իչին բօսթա իւճրէթի սէնէլիի . 40
Շէհիր բօսթասը 80

Ղաղէթայա միւթէալլիգ խուսուսաթ իչին
Ց. ԹՕԼԱՅԵԱՆԱ միւրաճաաթ օլունա

ԻԼԱՆԱԹ

Պէհէր սաթըրը պիր տէֆալըգ իչին 3
Իքինճի տէֆա իչին 2
Իլք սահիֆէյէ գօնուլանըն պէհէր սաթըրը . 10
Զիեատէ տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրըճա բազարլըգ օլղանուր։

Ուժուրը նաֆիսանա այիտ պէնտլէր մէճճանէն տէրճ օլունուր։

ԱՍԻԹԱՆԷ 16 ՅՈՒՆԻՍ 1117 ՏԷՕՐՏԻՆՃԻԻ ՄԷՆԷ 1888 ԲԷՆՋՇԷՆՊԻՀ

}} ՆԻԻՍԽԷՍԻ 30 ԲԱՐԱ {{

ՅՈՒՆԻՍ 16/28 ՇԷՎՎԱԼ ١٨ ١٣٠٥ Ն. 1117

ԱԶԳԱՅԻՆ

Մէճլիսի ումումի ապասընէն թայեինի իչին ինթիխապ բուսուլալարը, ինթիխապ ելթմէք վէ ինթիխապ օլունմագ հագգընը հայիզ օլանլարընն ճիւմլէսինէ տիւնքի կիւնտէն պէտ իլէ թագսիմ վէ թէվզի օլունմաղա պաշլանմըշ տըր։

Մէքթուպ մահֆազասը տէրսունինտէ միւնթէխիպլէրէ կէօնտէրիլէն, ուսուլը ինթիխապ հագգընտա պիր գըթա թալիմաթնամէ իլէ մէճլիսէ ինթիխապ օլունաճագ 42 ազա իսիմլէրինի եազմագ իւզրէ պիր բուսուլա վէ պիր տէ մէզքիւր բուսուլաեը տէրունինէ վազ իթմէկէ մախսուս պիր մահֆազատան իպարէթ օլուպ, պունտան ագտէմ իչպու ինթիխապ մէսէլէսի հագգընտա եազըղմըզ պիր պէնտտէ լիւզումունու իչար իթմիշ օլտուղումուզ իւզրէ, ինթիխապ օլունմագ հագգընը հայիզ օլան զէվաթըն էսամիսինի հավի պիր ճէտվէլ պուլունմամասը, էմրի ինթիխապը խալի միշքիւլգըլաճաղը ճիհէթլէ, մուճիպի էսէֆ տիր։

Զաթէն պիզտէ, շիմտիէ տէկին ուսուլը մէշվէրէթ վէ թէզէքքիւր բէք տէ իլէրլէտմիշ օլմատըղընտան, մէճլիս իչինտէ պէեանը էֆքեար վէ միթալէա իտէնլէր իլէ ճէվապ վիրէնլէրին, վէլհասըլ միւզաքէրաթը մէճլիս մազպաթ ալարընն պէրթաֆ պիլ նէչրի, գայիտէ վէ ուսուլմագամընտա հէնուզ գապուլ իտիլմէմիշ իտուկինտէն, պիլ ճիւմլէ էֆքարը էհալի տիմէեէլիմ, ֆագաթ հէման էքսէրիեէթի քիւլլիէ, միլլէթիմիզտէ, միլլէթին պիւեիւք վէ մուհիմ պիր մէճլիսի ումումիսինէ ազա ինթիխապ օլունմագ էհլիեէթի, իսթիգամէթի վէ նաթգէքէրտազըղընա մաարուֆ զէվաթըն քիմլէր օլտուղունու պիլմէք չէօյլէ տուրսուն, օլտուգճա միսթայիտ վէ սահիպի էհլիեէթ բուհպանտան սէքիզ, վէ ավամտան օթուզ տէօրթ ազանընն, -պիր տէրէճէեէգատար միւքէմմէլ ճէտվէլի պուլունմատընը իչին, -էսամիսինի պուլմագտա կիւճլիւք չէքիլէճէկի տէրքեար տըր։ Ինթիխապ օլունմաղա հագգը պուլունան թէքմիլ էֆքարը միլլէթիմիզ էսամիսինին ճէտվէլի թանզիմ օլունամասա պիլէ, հիչ օլմազսա, էմսալի օլտուղու վէճճ իւզրէ, ինթիխապ օլունաճագ ազա միգտարընն իչ միսլինտէ պիր էսամի ճէտվէլի նէչրիլէ, պունուն զիյրինտէ տէ, մալիմաթ օլարագ, «մէզքիւր էսամի խարիճին տէ գալան, վէ ինթիխապ օլունմագ հագգընը հայիզ պուլունան զէվաթ տախի ինթիխապ օլունապիլիրլէր» տէնիլէպիլիր իտի, վէ օ հալտէ, զանն իտէրիզ քի, պու վազիֆէ տահա զիեատէ միւքէմմէլէն իլթա իտիլմիշ օլուր, վէ միւնթէխիպլէրէ, չիմտիքի կիպի, «գըրըգ իքի ազաեընէ» տէրէտէն պուլաճաղըզ, վէ քի՞միէրի ինթիխապ իտէճէեիզ» եօլունտա հագգը պիր սիւալէ սէպէպիյէեթ վէրիլմէզ իտի։

Հէր նէ իսէ, պու միւշքիւլաթա բաղմէն, միւնթէխիպլէրին, էմրի ինթիխապը մունթազամէն իճրա իթմէք, վէ միլլէթին մուհիմմ պիր մէճլիսինէ եալընըզ ասհապը էհլիեէթ վէ իսթիտատ նասպ իլլէմէք իւզրէ, իգթիզա իտէն թէտապիր վէ թէոհիլաթը իթթիխազ զըմնընտա, միւմքին օլան զայրէթ վէ թէչէպիւսաթը պիլ իճրա, հալէն վէ միւսթագպէլէն տախիլի իտարէյի միլլիեէնին հիւսնի ճէրքեեանընա պիր վասըթայի գավիյէ վէ մսզպուլթէ օլմասը լազըմ կէլէն իչպու մէճլիսի ումումիի միւթէպէրանըն էմրի ինթիխապը կիպի պիր ֆըրսաթտան իսթիֆատէ իտէճէքլէրինի գավիէն մէմուլ իտէրիզ։

Միւնթէխիպլէրէ կէօնտէրիլէն թալիմաթնամէ տիր։

ՍՈՒՐԷԹԻ ԹԱԼԻՄԱԹՆԱՄԷ

Պի ամիսիի թէալա պէյն էլ ճէօմաաթ հուսուլէ կէլմիշ օլան իթթիֆագ իւզէրինէ, նիզամնամէյի տախիլի լայիհասընընն թէտգիգի, վէ ի՝տարէ մէճլիսի ազալարընընն թայինի իլէ պունլարա միւթէալլիգ ումուրու սայիրէնին իյֆասընա մուպաշշրէթ իթմէք իւզրէ, եվվել պէ եվվել պիր Միւթէպէրան մէճլիսի թէչքիլի լազըմ կէլտիկինտէն, իչպու մէճլիսէ նասպ օլունաճագ ազալարընն մէմուրիյէթի պիր միւտտէթ տեվամ իթմէք չարթը իլէ, սուրէթը ինթիխապլէրի վէ թէֆէրրուաթը սայիրէ հագգընտա, Ռիւթպէթլու Կաթողիկոս բաթրիգ հազրէթլէրինին թահթը րիեասէթինտէ թէճէմմիւ իտէն մուվազգաթ իտարէ մէճլիսինտէ պիլ իթթիֆագ գարարկիր օլան մէվատտ պէր վէճճի աթի պէեան օլունուր։

1 Մատտէ.- Եիկիրմի պիր եաշընը իքմալ վէ Տէրսաատէթտէ թէէսիսը իգամէթկեահ իլլէմիշ օլան քեաֆֆէյի Էրմէնի-գաթօլիք ճէօմաաթը էֆքարը, ըուհպան վէ ավամ, ինթիխապ իթմէք հագգընը հայիզ տիրլէր։

2.- Ինթիխապ օլունմագ հագգընը հայիզ օլմագ իչին, քեզալիք Էրմէնի-գաթօլիք ճէօմաաթընտան Տէրսաատէթտէ թէէսիսը իգամէթկեահ իթմիշ վէ օթուզ եաշընը իքմալ իլլէմիշ վէ պէր մուճիպի գավանիյնի տէվլէթը Ալիյէ հուզուզու մէտէնիյէեէտէն սագլթ օլմամըշ օլմասը իճապ իտէր։

3.- Միւթէպէրան մէճլիսի ազալըղընա թաչրա մէրքասալըգ լարընն ատէտի նիսպէթինտէ ավամտան պիրէր ազա, վէ Տէրսաատէթ մէնսուպ օլմագ իւզրէ սէքիզի ըուհպանտան վէ օթուզ տէօրտիւ ավամտան օլարագ ճէմման գըրգ իքի ազա ինթիխապ օլունաճագ տըր։

4.- Լէֆֆէն կէօնտէրիլէն ինթիխապ բուսուլասընընն իլք սէքիզ նիւմէրօլարը էօնիւնէ օգունուր եազը իլէ սէքիզ ըուհպանընն իսմ վէ մահլէզի, վէ գալան նիէմէրօլարընն էօնիւնէ տախի օթուզ տէօրթ ավամընն իսմ վէ մահլէզլէրի, վէ էկէր օ իսմ վէ մահլէզ իլէ միւսէմմա պիր տիկէրի վար իսէ, սանաաթ եախօտ մահալը իգամէթի, պաշգա մէզալէ վէ միւթալէա արթըրըլմաեարագ եինէ օգունուր եազը իլէ գայտ օլունաճագ տըր։

Թիխապը մունթազամէն իճրա իթմէք, վէ միլլէթին մուհիմմ պիր մէճլիսինէ եալընըզ ասհապը էհլիեէթ վէ իսթիտատ նասպ իլլէմէք իւզրէ, իգթիզա իտէն թէտապիր վէ թէոհիլաթը իթթիխազ զըմնընտա, միւմքին օլան զայրէթ վէ թէչէպիւսաթը պիլ իճրա, հալէն վէ միւսթագպէլէն տախիլի իտարէյի միլլիեէնին հիւսնի ճէրքեեանընա պիր վասըթայի գավիյէ վէ մսզպուլթէ օլմասը լազըմ կէլէն իչպու մէճլիսի ումումիի միւթէպէրանըն էմրի ինթիխապը կիպի պիր ֆըրսաթտան իսթիֆատէ իտէճէքլէրինի գավիէն մէմուլ իտէրիզ։

Միւնթէխիպլէրէ կէօնտէրիլէն թալիմաթնամէ տիր։

ՍՈՒՐԷԹԻ ԹԱԼԻՄԱԹՆԱՄԷ

Պի ամիսիի թէալա պէյն էլ ճէօմաաթ հուսուլէ կէլմիշ օլան իթթիֆագ իւզէրինէ, նիզամնամէյի տախիլի լայիհասընընն թէտգիգի, վէ ի՝տարէ մէճլիսի ազալարընընն թայինի իլէ պունլարա միւթէալլիգ ումուրու սայիրէնին իյֆասընա մուպաշշրէթ իթմէք իւզրէ, եվվել պէ եվվել պիր Միւթէպէրան մէճլիսի թէչքիլի լազըմ կէլտիկինտէն, իչպու մէճլիսէ նասպ օլունաճագ ազալարընն մէմուրիյէթի պիր միւտտէթ տեվամ իթմէք չարթը իլէ, սուրէթը ինթիխապլէրի վէ թէֆէրրուաթը սայիրէ հագգընտա, Ռիւթպէթլու Կաթողիկոս բաթրիգ հազրէթլէրինին թահթը րիեասէթինտէ թէճէմմիւ իտէն մուվազգաթ իտարէ մէճլիսինտէ պիլ իթթիֆագ գարարկիր օլան մէվատտ պէր վէճճի աթի պէեան օլունուր։

1 Մատտէ.- Եիկիրմի պիր եաշընը իքմալ վէ Տէրսաատէթտէ թէէսիսը իգամէթկեահ իլլէմիշ օլան քեաֆֆէյի Էրմէնի-գաթօլիք ճէօմաաթը էֆքարը, ըուհպան վէ ավամ, ինթիխապ իթմէք հագգընը հայիզ տիրլէր։

2.- Ինթիխապ օլունմագ հագգընը հայիզ օլմագ իչին, քեզալիք Էրմէնի-գաթօլիք ճէօմաաթընտան Տէրսաատէթտէ թէէսիսը իգամէթկեահ իթմիշ վէ օթուզ եաշընը իքմալ իլլէմիշ վէ պէր մուճիպի գավանիյնի տէվլէթը Ալիյէ հուզուզու մէտէնիյէեէտէն սագլթ օլմամըշ օլմասը իճապ իտէր։

3.- Միւթէպէրան մէճլիսի ազալըղընա թաչրա մէրքասալըգ լարընն ատէտի նիսպէթինտէ ավամտան պիրէր ազա, վէ Տէրսաատէթ մէնսուպ օլմագ իւզրէ սէքիզի ըուհպանտան վէ օթուզ տէօրտիւ ավամտան օլարագ ճէմման գըրգ իքի ազա ինթիխապ օլունաճագ տըր։

4.- Լէֆֆէն կէօնտէրիլէն ինթիխապ բուսուլասընընն իլք սէքիզ նիւմէրօլարը էօնիւնէ օգունուր եազը իլէ սէքիզ ըուհպանընն իսմ վէ մահլէզի, վէ գալան նիէմէրօլարընընն էօնիւնէ տախի օթուզ տէօրթ ավամընն իսմ վէ մահլէզլէրի, վէ էկէր օ իսմ վէ մահլէզ իլէ միւսէմմա պիր տիկէրի վար իսէ, սանաաթ եախօտ մահալը իգամէթի, պաշգա մէզալէ վէ միւթալէա արթըրըլմաեարագ եինէ օգունուր եազը իլէ գայտ օլունաճագ տըր։

5.- Միւնթէխիպլէրէ կէօնտէրիլէն վէ իքմալը լազըմ կէլէն բուսուլատա մուգայէտ նիւմէրօլարտան ֆազլա իսմ եազըլմաերպ, ֆագաթ նօգսան եազըլտըղը հայտէ բէտտ օլունմաեաճագ տըր։

6.- Հէր պիր բուսուլա պիր քիշիէ, այիտ օլուպ, իքի եախօտ պիր գաչ քիշի նամընա կէօնտէրիլտիկի հալտէ, հիւքիւմնիզ թուրթուլաճագ տըր։

7.- Մէզքիւր բուսուլատա եազըլաճագ իսիմլէր սըրասը իլէ նիւմէրօլար էօնիւնէ օգունուր սուրէթտէ եազըլըպ վէ զիյրի իմզալանմաեարագ, մէկֆուֆէն կէօնտէրիլէն զարֆ աէրունինէ վազ իլէ գաբանտըգտան սօնրա, կէօնտէրէն զաթ՝ զարֆըն իւզէրինէ քէնտի իսմ վէ շէօհրէթի վէ մահէլլի իգամէթինի թահրիր իտէճէք, վէ իթմէտիկի հալտէ, բուսուլա քէէնլէմեէքիւն հիւքմիւնտէտէ թուրթուլաճագ տըր։

8.- Պալէատէ մուհարբէր շերայիթ իւզրէ թանզիմ գըլընան ինթիխապ բուսուլալարը, մահը հալին 30 ունճու բէնչչէնպիհ սապահընա տէկին Քիլիսէլէրիմիզ գաբուլարընտա թաալիգ օլունմուշ մէմհուր գուրթուլարընն պիրինէ պըրագըլաճագ տըր։

9.- Շաեէտ միւնթէխիպլէրտէն պաղըլտըքընա բուսուլա կէօնտէրիլմէմիշ եախօտ կէօնտէրիլիպ տէ եէտինէ վասըլ օլմամըշ օլտուղու թագտիրտէ, եա Գալաթատա Բաթրիգխանէմիզ գալէմինէ, եախօտ մէնսուպ օլտուգլարը մահէլլէնին ժողովրդապետլիկինէ միւրաճաաթլէ, իսմ, շէօհրէթ, սինն վէ մահալը իգամէթլէրինի իֆատէ վէ գայտ իթտիրէրէք, ինթիխապ բուսուլասընը ալապիլէճէք վէ բուսուլասընը իսթէմէեէն վէ եախօտ ալըպ տա վագթընտա գուրթուլարա պըրագմաեը իհմալ իտէնլէրին իլէրուտէ չիքեաեաթ վէ իթիրազաթը մէսմու օլմաեաճագ տըր։

10.- Շէհրը Յուլիսին 1 ինճի ճումաա կիւնիւ սապահլաեընն մէզքիւր գուրթուլար գալտըրըլըպ, հէր քիլիսէնին ժողովրդապետ եախօտ թաղականլարը մարիֆէթիլէ Պէյօղլունտա Կաթողիկոսարանա կէօնտէրիլէճէք, վէ օրատա օ կիւնիւ իճթիմա իտէճէք օլան մէճլիսը իտարէ մուվաճճէհէսինտէ վէ իչպու թալիմաթ զիյրինտէ ազասը էսամիսի մուհարբէր Գոմիսիօնու մախսուս մարիֆէթիլէ մէօհիւրլէրի մուաեէնէ վէ քիչատ օլունտուգտան վէ գուրալար թաատատ իտիլտիքտէն ոօնրա, էքսէրիեէթի ղ ազանմըշ օլան ԳԸՐԳ ԻՔԻ զաթըն էսամիսի պա մազպաթա Ռիւթպէթլու Կաթողիկոսբաթրիգ էֆէնտի հազրէթլէրինէ արզ վէ թագտիմ գալընաճագ տըր։

Էրմէնի-գաթօլիք Բաթրիգխանէսի դալէմի, Գալաթա, 10 Յունիս 1888

ԻՄԶԱՎԱՐ

Նիկողայոս Վ. Պագշեան. Յովսէփ Վ. Ռոքոսեան. Անտոն Սարդեան. Անտոն Տէմիրճեան. Գէորգ Բիրիմեան. Զենոբ Էլմասեան. Մկրտիչ Ծաղիկեան. Սերովբէ Աբիկեան.

ԿԻԻՆԼԻԻՔ ՎԱԳԸԱԼԱՐ

Նէվօիէ Վրէմիա ղազէթասը, Ալմանիատա վուգուա կէլէն թէպէտիւլիւ սալթանաթ հագգընտա պէր վէճճի աթի միւթալէա իթմիշ տիր։

«Բրուսիա վէ Ալմանիանընն սանտալիի սալթանաթընա եէնի պիր հիւքմատար գուուտ իթտիկի սըրատա, պու թէպէտտիւլիւն Էվրօբանընն ահվալինճէ նէ՝ թէէսսիր հասըլ իտէճէկէ, ումումէն վէ քէմալը էնտիչէ իլէ սիւալ օլունուեօր։ Եէնի իմբէրաթօր, Ալմանիա իլէ Ավսթրիա-Մաճարիսթանը բապթ իտէն պաղլարը պրագաճա՞գ մը տըր։ Պու հալ, վուգու պուլտուղու թագտիրտէ, Պալգան նիմ ճէզիրէսի ահվալինճէ պիւեիւք թէէսսիր հուսուլէ կէթիրէճէք տիր։ Տիկէր թարաֆտան Էվրօբանընն քեաֆֆէյի նօգթալարընտա իճրա իտիլէն թէտարիքեաթը ասքէրիեէյի միւահիչ, մուազզամ տէվլէթլէրի կիւն պէ կիւն կիրտապ քէնարընա եագլաշտըրըեօր, վէ միւթէատտիտ սրտուլար, գաթը նոֆուսա պաշլամաղա հազըր պուլունուեօրլար։ Ֆագաթ, Էվրօբանընն եիւզիւնիւ գանտան պիր տէնիզ թէպտիլ իտէճէք օլան մուհարէպէնին իլք իշարէթինի վիրմէք կիպի տէհշէթլի պիր մէսուլիեէթի քի՞մ տեբիւհտէ իթմէկէ ճէսարէթ իտէճէք տիր»

«Բրուսիա պէօյլէ պիր շէյ տիւշիւնէմէզ։ Տէվլէթի միւշարիլէյհա, նամուսքեարանէ վէ սիւքիւնէթլէ քէնտի բօլիթիգասընը իլան իթմիշ, վէ Ավսթրիանընն թահրիքեաթը միւթէալիեէսի գարշըսընտա, էմսալի նամէսպուգ պիր թէհամմիւլ կէօսթէրմիշ տիր։ Ավսթրիա հիւքիւմէթի իսկ, Պալգան նիմ ճէզիրէսինտէ քէնտի տայիրէյի հարէքէթինի հաղըրլամըշ տըր։ Շէօյլէքի, շիմտիքի Պուլկար հիւքիւմէթի, Ավսթրիաեա մէյլ իթմէքտէ տիր, Սէլանիք լիմանը, Ավսթրիա իլէ տէմիր եօլ իլէ բապթ օլունմուշ տուր, Սըրպիսթան վէ Գարատաղ այրըլմըշլար տըր, վէ չու հալտէ Ավսթրիա իչին, Պէլկրատտա իսթիրլալ չըգարթըպ, տախիլի գրալիեէթտէ ասայիշի իպգա իթմէք իւզրէ Սըրպիսթանը իշղալ իթմէք գալմըշ տըր։ Լաքին պու խաթթը հարէքէթ թէհլիքէլի տիր, վէ Ավսթրիա տէվլէթի, Ալմանիա իմբէրաթօրը ճէտիտինին ըրզասը օլմատըգճա, խաթթը մէզքիւրու գապուլ իտէմեէճէք տիր։»

—

Պուլկարիսթանտա իսթիլասլա մահֆիւմ օլան Բօքօֆուն աֆվը մէսէլէսի եզհանը ումումիեէյի իշղալ իտիպ, հէյեէթի միւտիրանտա տախի թէպէտտիւլիւ մուճիպ օլտուղուզանն օլունմագտա տըր։

Մէրգումուն մազհարը աֆվ օլմասընը թալեպ իտէնլէր, Ռուսիա լիսանընտան թէրճէմէ օլունմուշ գանունը ասքէրինին 568 ինճի մատտէսինտէ, «պիր զապիթ վէ եախօտ ումուրը ասքէրիեէ միւտիրլիկինին պիր մէմուրու ըրիթպէսինտէն մահրում իտիլտիկի, վէ եախօտ հուգուգը մէտէնիեէ վէ ասքէրիեէսինտէն իսգաթ օլունտուղու թագտիրտէ, հագգընտա սատրը օլան մէհաքիմ գարարը ումուրը ասքէրիեէ միւտիրի թարաֆընտան բրէնսին ըէյինէ թագտիմ օլունաճագ տըր» տէյի մուհարբէր օլտուղունու պէեան իլլէեօրլար։

Տիկէր թարաֆտան Բօքօֆուն մահքիւմիեէթինի թալեպ իտէնլէր, Նիգամնամէյի էսասինին 18ինճի մատտէսի իգթիզասընճա, բրէնսին գարարնամէլէրինէ հէյեէթի միւտիրան թարաֆընտան միւթէգապիլէն իմզա վէ մէսուլիեէթի միւտիրան թարաֆընտան տէրիւհտէ օլունմատըգճա մէրի իւլ իճրա օլամաեաճաղը սէրտ օլունմագտա տըր։

Պինապէրին հէյեէթի միւտիրան ըէյիսի Մ. Սթանպուլօֆ, մատտէյի մէզքիւրեէ իսթինատէն աֆվ գարարնամէսինի թաստիգ իլլէմեէօր իմիշ իսկ տէ, բրէնսին, իխթիլաֆ վուգունտէ հէյեէթի միւտիրանը թէպտիլէ սելահիյեէթի օլտուղու տախի պէեան օլունուեօր։

—

Մըսըր խարիճիեէ նազըրը Զիւլֆիգար բաշա հազրէթլէրի թարաֆընտան էճնէպի գօնսօլօսխանէլէրինէ զիյրտէ միւնտէրիճ թահրիրաթը ումումիեէ իրսալ օլունմուշ տըր։

Գահիրէ, 13 յունիս

Ֆէխամէթլու տէվլէթլու խըտիվ հազրէթլէրի թարաֆընտան խարիճիեէ նէզարէթինին էօհտէմ թէվֆիգինի պէեանլէ պէրապէր, տէվլէթլու Ռիեազ բաշա հազրէթլէրինին թահթը րիեասէթինտէ թէչքիլ օլունան եէնի հէյեէթի նուզզար ազասընընն էսամիսինի իրսալ իլէ քէսպի ֆախր, վէ Մըսըրտա՝ մուգիմ գօնսօլօսլար իլէ սապրգէն պէյնիմիզտէ ճէրքեեան իտէն միւնասէպաթը տօսթանէ հալէա խաթրընիչանըմ օլտուղունտան, վազիֆէմին իյֆասը վէ միւնասէպաթը հասէնէնին վիգաեէսի իչին միւհթաճ օլտուղում էֆքեարը իթիտալքեարանէեէ եինէ նէզտի ասըլանէլէրինտէ մազհար օլաճաղընը իւմիտ, վէ իհթիրամաթը ֆայիգամընն թէէմինաթընը գապուլ իլլէմէնիզի ըէճա իտէրիմ։

Մըսըր խարիճիեէ նազըրը
ԶԻՒԼՖԻԳԱՐ

ՏԱԽԻԼԻՑԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Թրապիզօն վիլաեէթի տախիլինտէ քեային կէօրէլէ գազասը գայմագամլըղը, վագֆը քէպիր գայմագամը Մուսթաֆա Ֆէհմի էֆէնտիեէ։

Վիլաեէթի մէզքիւրէ տախիլինտէ քեային վագֆը քէպիր գազասը գայմագամլըղը, կէօրէլէ գայմագամը Մէհէմմէտ Էմին էֆէնտիեէ։

Եանեա վիլաեէթի տախիլինտէ Օլօնիա գազասը գայմագամլըղը, ճէպէլրիմէ գայմագամը սապրգ Նէճիպ էֆէնտիեէ։

Էնգարէ վիլաեէթի տախիլինտէ քեային Ագտաղ-մատէն գազասը գայմագամլըղը, Ղարպի Գարա-աղաճ գայմագամը սապրգ Իզզէթ էֆէնտիեէ։

Գօնեա վիլաեէթի տախիլինտէ Գարաբիքեար գազասը գայմագամլըղը, Շէրնաղ գայմագամը սապրգ Ալի Աթա էֆէնտիեէ թէվճիհ։

Խարբէտտին բաշա հազրէթլէրինին պիւեիւք քերիմէսի հանըմ էֆէնտիեէ

եէ պիրինճի, իքինճի վէ իւչիւնճիւ քէրիմէյերի հանըմ էֆէնտիլէրէ իքինճի բիւթպէլէրտէն Շէֆգաթ նիշանը Հիւմաեունը.

Մէլանիք վիլաեէթի վալիսի Ղալիպ բաշա հազրէթլէրինին քէրիմէսի հանըմ էֆէնտիեէ իքինճի բիւթպէտէն Շէֆգաթ նիշանը գիյշանը Հիւմաեունու իհսան պույրուլմուշ տուր.

—

Սիւէյիշ գանալը հագգընտաքի մուգավէլէնամէնին պու կիւն սիւէլի ֆէխիմէ նէզտինտէ մուգիմ սիւֆէրայի սալթանաթը Սէնիյեէեէ թէպլիզ պույրուլյաճաղը ճիւմիէյի թահդզգաթտան տրը.

—

Վան կէօլիւնտէ վաքօր իշլեթմէք իւզրէ Գաֆաֆեան վէ շիւրէքեասընա իմթիեազ իթասը հագգընտա մէճլիսի խասսը վիւքէլատա պիր մազպաթա եաբըլըպ զաթը հազրէթի Բատիշահիեէ արզ գելընտըղը իշիտիլմիշ տիր.

—

Գուստ պիտաեէթ մահքէմէսինտէ խութինաֆ օլունճաղ տավարրին բույեէթի, պա իրատէյի սէնիյեէյի հազրէթի Բատիշահի Պէյրութ խութինաֆ մահքէմէսինէ նազլ օլունմուշ իտուկի մերվի տիր.

—

Պէյրութ լիմանընը ինչա իտէճէք օլան շիրքէթին իւշ այ միւտտէթ տահա մէօհլէթի թէմտիտ պույրուլտուղու մերվի տիր.

—

Սապզգ Ալմանիա իմբէրաթօրիչասընն թահթը հիմաեէսինտէ օլարագ ֆելօրա շէհրինտէ քիւչատ օլունճաղ պաղչէվանլըգ սէրկիսինէ թարաֆը սալթանաթը Սէնիյեէտէն տախի միւշարէքէթ պույրուլարագ ճէմալպէյ նամընտա պիր զաթըն գօմիսէրլիքլէ կէօնտէրիլէճէկի իշիտիլմիշ տիր.

—

Սէրասքէր բաշա հազրէթլէրինին, պէրայի թէտավի Պէրլինտէ պույրուլմագտա օլան մախտումու եավէրանը հազրէթի Շեհրիեարիտէն միրալայ Սաատի պէյ էֆէնտինին. պու քէրբէ միւպաեաա իտիլմէքտէ պույրուլնան Մաուզէր թիւֆէնքլէրի մուայեէնէսինէ մէմուր պույրուլտուղու իշիտիլմիշ տիր.

—

Պուլկարիսթան հիւքիւմէթի, շըմէնտրֆէրի բազար կիւնիւնտէն իթթիպարէն տախիլէն քիւչատ օլունաճաղընը Պապը Ալիեէ արզ իլէ, հասըլաթըն արթմասը իշին Շարգ իրումէլի տախիլինտէ պույրուլնան խաթթ իլէ իլթիսագընը իսթիյան իշլէտիկի, վէ իլթիսագ խաթթընա տայիր օլան միւշքիլաթ թէսվիեէ օլունուպ, բօսթա մէսէլէսինի տախի չամիլ օլմագ իւզրէ, Պուլկարիսթան իմարէթիյլէ պիր մուգավէլէնամէ ագտ օլունաճաղը, վէ Պէլօվա վէ Վագարէլ խաթթընը մուվագգաթէն իշլէթմէք իւզրէ իլթիսագ գումբանեասընա ճանիպը Պապը Ալիտէն բուխսաթ վէրիլտիկի Լէվընթ Հէրբլտտա մուհարբէր տիր.

—

Կիրիտ մէճլիսի ումումիսի թարաֆընտան ինթիխապ օլունմուշ օլան մէճլիսի իտարէի վիլաեէթ ազասընն ինթիխապը Պապը Ալիտէն թաստիգ պույրուլմուշ իտուկի ճիւմլէի թահգզգաթտան տրը.

—

Ինկիլթէրրանըն պահրը մուհիթ տոնանմասը, կէլէճէք էֆրէնճի յուլիսին օնունտա Իսկէնտէրիե լիմանը բիշկեահընա կէլէճէք իմիշ.

—

Սուտանիլէր, Սուաքինէ հիւճումլէ Ինկիլիզէրի թազեիզտէն խալի գալմատըգլարը ճիհէթլէ, Ինկիլիզ գօմանտանը թէլէկրաֆ քէշիտէ իտերէք, տիկէր պիր կանպօթ տահա թալէպ իթմիշ տիր.

—

Մէճլիսի ումումը սրհհիեէտէ պուլունան ազաի Օսմանիեէեէ պիր զաթըն ատահա իլավէսի իւզերինէ, էճնէպի ազալարընը պազըլարը պիր գաչ կիւնտէն պէրու մէճլիսէ տէվամիթմէտիքլերի հալատ, սալը կիւնիւ ազայի միւմալիէյհիւմիւն Բուսիա սէֆարէթխանէսինտէ իճթիմա իթտիքլերի, վէ ազայի Օսմանիեէնին արթըրըլմասը մէսէլէսինին ֆասլինի սիւֆերաեա թերքլէ, ազայի էճնէպիեէնին մէճլիսինէ տեվ.մլարընա գարար վերիլտիկի, Լէվընթ Հէրբլտ ղազէթասընտա միւնտերիճ տիր.

—

Տիւն ազշամ սաաթ 2½-3 սուլարընտա թաթավլա եօգուշունտա ախշապ պիր խանէտէն հարիգ զուհուր իթմիշ, ֆազաթ եաբըլմասընա մէյտան վիրիլմէքսիզին էթրաֆտան իտիլէն ղայրէթ սաեէսինտէ պասթըրըլմըշ տիր.

—

Շագրի մէշհուր Մէհէմմէտ բէհլիվանընն ավինէսինտէն օլուպ, կէյպիզ թարաֆլարընտա զուհուր իթտիկինի, վէ պիր գըզ գաչըրըպ, պիր զապթիեէեի տէ թէլէֆ իթմէսի իւզերինէ գուվվէյի ասքէրիեէ ուէվգ օլունտուղունու եազմըշ օլտուղումուզ Պէյթուլլահ նամ շագը հագգընտա ալընան մալիումաթը ճէտիտէեէ կէօրէ, մէրգումմ, պու գըզը քէօյ իմամընա քէնտիսինէ նիքեահ իթտիրտիկինտէն պահսլա, քէյֆիեէթին կէյպիզ մահքէմէսի սիճիլաթընա գայտ իտիլմէսինի նայիպ վէ գայմագամ գազաեա տիրը այրը թէզքիրէլէրլէ իշար իթտիկի, վէ ինշին տահա զարիպի օլարագ, իշպու թէզքիրէլէրին զիյրինէ ճինաեէթ վէ շէգավէթինի իթիրաֆլէ (ըէյսի էշգըեա Պէյթուլլահ) իմզասընը գօյտուղու անլաշըլմըշ, վէ գուվվէյի ասքէրիեէ շիմտիեէ գատար մէրգումունն մերքեզ իթթիխազ իթմիշ օլտուղու մահէլլերէ վարմըշ օլմասընանէզարէն, տէրտէսթ իտիլմէսի մէմուրը զ ավիտէն պուլունմուշ տուր.

ԱՎՍԹՐԻԱ-ՄԱՃԱՐԻՍԹԱՆ ՄԷՊՈՒՄԱՆ ԷՆՃԻՒՄԷՆԼԷՐԻ

—

ՇԱՐԳ ՄԷՍԷԼԷԼԷՐԻ

(Տիտնքի նոռմհրստաան տեխոս)

Մէպուս Տումպա (1).– Պէնտէն էվվէլ նուրթգ իրատ իտէն միւհթէրէմ մէպուսսուն սէօզլէրինէ զամիմէ օլմագ իւզրէ, էնճիւմէնլէրին սոն տէֆաքի թէճէմմիւիւնտէն պէրու տէմիր եօլ վասրթասըյա տէվլէթիմիզ մէմալէքինէ պաղլանմըշ, վէ պինապէրին պիզէ եագլաշմըշ օլան վէ չօգ տէֆա միւնասէպէթ վէ ալէգամըզ պուլունտուղու տասթ վէ տիւշմէնլէր թարաֆընտան տէրմիեան իտիլէն պիր մէմլէքէթ հագգընտա գօմիթէնին վէ Ավսթրիա հիւքիւմէթինին նազարը տիգգաթընը տավէր՝ իթմէկի արզու իտէրիմ. Էվվէլա, օլ կիւզէլ մէմլէքէթէ Ավսթրիանըն կէօզ տիքմիշ օլտուղու պէեան իտիլմէքտէն տուր օլունմամըշ, վէ տիւշմէնլէրիմիզ տէ, պու բիվաեէթլէրի պիզէ գարշը սիլահ մագամընտա խութիմալ իթմիշլէր տիր. Պիր գաչ այ մուգատտէմ պիտտէֆաթ պու մէսէլէ իլէ իշթիղալէ ֆըրսաթ պույտուում, վէ մալիումաթըմ տէրէճէսինտէ բօլիթիգամընը մագսէտլէրինի պէեան իթմէկէ, բիվաեաթը պէտխահանէեի իզալէեէ, վէ Ավսթրիա ալէյհինտէ վարտար սէվահիլինտէ նէշր իտիլէն միւթթէրիեաթը ըետտ վէ ճէրհ իթմէք իւզրէ, խսրիճիեէ նազըրըմըզա ֆըրսաթ իրաեէսինէ չալըշըմ.

«Պալգան նիմ ճէզիրէսինին է՛ն կիւզէլ, է՛ն զէնկին վէ է՛ն մահսուլտար մէմալիքինտէն պիրի օլան Մաքէտոնիատա պաշըճա ալթը միլլէթ իսքեան իտիպ, միլլէթի հաքիմէ օլան թիւրքլերտէն մաատտա, Սըրպլըլար չըմալ ճիհէթինտէ, վէ գաթիէն մահտուտ պիր սէմթտէ մուզիմ տիրլէր. Բուլմար տախի օ գապիլ օլարագ սէվահիլ իւզերինտէ իսքեան իտէրլէր. Մէմլէքէթին տիկէր ճիհէթլերինտէ, եա տաղընըգ եախօտ թօքտան օլարագ, սայիր Բուլմար, Պուլկարլար, Արնավուտլար. Մաքէտոնիալըլար եախօտ Գուչօվալագլար եաեըմըշ օլուպ, պունլար, իքի կիրուհ տըրլար. Իլք կիրուհ, Սլավ ճինսինտէն օլարագ, Սըրպլըլարը վէ Պուլկարլարը հավի տիր. տիկէր կիրուհ, Բուլմ օլուպ, չօգտան պէրու Բուլմ քիլիսէսինէ տէխալէթ իթմիշ օլան Արնավուտլարտան, վէ Մաքէտոնիալը Բուլմանիալըլարտան Հահոտ Բուլմ Բուլմանիալըլարընտան միւրէքքէպ օլուպ, պու սօնրաքիլէր, քիլիսէ, մէքթէպ, ախլէագ վէ Թէվէճճիւհաթլա Բուլմարա պաղը տըրլար. Ամենատա էճնէպիլէրին թէհայեիւրիւնիւ մուճիպ օլան վէ Մաքէտոնիալը Ուլահլար իլէ Արնավուտլարըն ասարընտան պուլունան միւքէլլէֆ թէէսսիսաթը վաթանբէրվէրանէ պունա իսպաթ տըր. Խայլի միւտտէթտէն պէրու պու խրիսթիեան ճէօմաաթլար, մահալը սայիրէտէ օլտուղու միսիլլու, Մաքէտոնիատա տախի քէնտի իշլէրինտէ թէմամիլլէ սուլհ վէ հիւսնի իմթիղաճ իւզրէ եաշամագտա իտիլէր. Մուխթասարէն սէօյլեեիմ, Այիսթէֆանօս ահտնամէսի, պիր թարաֆտան պաղը հագգսըզ արզուլարը ուեանտըրմըշ, վէ տիկէր թարաֆտան միւսթագպէլտէ պիր բաթլագ իհտաս իտէպիլէն պաղը մուխթարալար իյգա իթմիշ տիր.

«Այիսթէֆանօս ահտնամէսինի գըսմէն թասհիհ իթմիշ օլան Պէրլին մուահէտէսիլլէ մէզքիւր մուխթարալարը էօնիւ գըսմէն ալընմըշ տըր, լաքին Մաքէտոնիա գըթասը, պաղը միլլէթլէր միեանընտա չէտիտ պիր մէյտանը միւնագաշա օլմագտան տուր օլմամըշ տըր. Բուլմար իլէ Պուլկարլար արասընտաքի էսկի ատավէթ, վէ օրթա տէհրտէ տէվլէթի իսլամիեէնին եաեըլմասընա բէք զիեատէ եարտըմ իթմիշ օլան մէզքիւր իքի միլլէթ արասընտաքի կէչմիշ զէմանլարընն միւնագաշալարը, պու կիւնքի կիւն եէնիտէն պաշլամըշ տըր, վէ պիւեիւք պիր տէվլէթին մէմուրլարը տա, խուսուսա չու արալըգ, կէրմի վէ մուզիրը սուրէթտէ չալըշմագտա, վէ իքի միլլէթին մէնաֆիի իչին զաեէթ մուզիրը պիր թարտտա չու հալտէն իսթիֆատէ իտէպիլմէքտէ տիրլէր. Բուլմանիալըլարընն վէ Արնավուտլարընն Բուլմ քիլիսէ վէ մէքթէպլերինէ գարշը նէշրիեաթլարը տա պունտան մաատտա տըր. վագտա պու նէշրիեաթընն հիչ պիր տէվամի թէէսսիրի օլամազ, լաքին հիչ օլմազտա պաղը իսխիլաֆաթ վէ միւնազաաթ իյգա իտէպիլլեր. Գաթօլիք նէշրիեաթընը տախի զիքր իթմէլիեիմքի անընն նէթիճէլերի տէ, էսէֆ օլունուբ քի, Ավսթրիաեա գարշը իսթիմալ օլունմագտա վէ բանսլավիսթ միւթէհարրիքլերի եէտիտէ գուվվէթլի պիր սիլահ մագամընտա պուլունմագտա տըր.

«Էֆէնտիլէր, պու միւնազաալարընն նէթիճէլերինի, վէ պաղը ճէօմաաթլար միեանընտա իյգա իթտիրլերի իսխիլաֆլարը, վէ պու սէպլերէ մէհրէքէթի մէզքիւրէ էհալիսինին՝ մէմուրինի Օսմանիեէ նէզտինտէ նէ՛ կիպի իթհամաթ վէ միւֆթէրրիեաթա տիւչար օլտուգլարընը, վէ նիչէ պիսուչլարընն հուզուրը մէհաքիմէ չըգարըլտըգլարընը վէ տիւչարը միհնու մէշագգաթ օլտուգլարընը, վէ տալիմա հէեէճան վէ թահգիր իչինտէ պուլունան իշպու սէֆիլ էհալինին, ինսաֆսըզ վէ զամիրսիզ էճնէ. պի մէմուրլարընա սուհուլէթլէ շիքեար օլտուղունու պեեանէ հաճէթ կէօրմէմ.

«Պու հալ գարշըսընտա պիզճէ տիւշիւնիւլեճէք մատտէ չու տուրքի, մէզքիւր ահվալը էսէֆիչթիմալ գարշըսընտա Մաքէտոնիատա պուլունան մէմուրլարըմըզա նէ՛ կիպի վէզայիֆ իսապէթ իթմէքտէ տիր, չիւնքի օ մէմլէքէթտէ տէվլէթիմիզին մէնաֆիի թէհլիքէտէ տիր. Պու մէնաֆի, ֆէթհի մէմալիք օլմաեըպ, իլլա թիճարէթիմիզ վէ սանաաթլարըմըզ իչին եէնի գաբուլար աչըլմասը, վէ մէզքիւր ճէօմաաթլարընն թէվէճճիւհաթընը գաղանըլմասը մէնաֆիիմիզ իգթիգասընտան տըր. Օ ճէօմաաթլարընն թէվէճճիւհ վէ էմնիեէթլերինի գաղանմալարը, զիրա տիկէր հիչ պիր տէվլէթին Պալգանլարտա եէրլէշմէսինէ ասլա վէ գաթա միւսաատտէ իտէմէեիզ...

«Պու սէպէպլէ մէմալիքի Օսմանիեէտէ պուլունան մէմուրլարըմըզ, գաթի պիթարաֆլըգլա պէրապէր, քեաֆֆէյի միլլէթլէր հադգընտա միւսավի պիր խայրխահլըգ իպրազ իթմէյի տիրլէր. Պու պապտէ իսրար իլէ տէրիմ քի, կէօսթէրիլճէք մուամէլէյի խայրխահանէ միւսավի օլմալը, վէ միլլէթ վէ մէզհէպճէ իխթիլաֆատա հիչ պիր թարաֆ իլթիգամ գըլընմամալը տըր. Պիլաքիս, մէմուրլարըմըզ խէեէլիֆի պէյնէ թէվասսիթ իթմէկէ տայիմա հազըր պունլունմալը տըրլար. Խուսուսա պաղը մէմուրիյինի Օսմանիեէ, ալտրգլարը եանլըշ մայիումաթլա խէթատա պունլունսալար պիլէ, մէմուրլարըմըզ, վուգուաթը սահիհէ հագգընտա անլէրին նազարը տիգգաթընը ճէլպլէ, չայեանը թէէսսիֆ նէթիճէլերինին էօնիւնիւ ալմալը տըրլար. Պալգանլարտա, թութուշուր մատտէլէրին եըղըլմասընա միւսատտէ իթմէմէքլիք, վէ պիլաքիս զաթէն մէվճուտ օլան մատտէլէրի զարարսըզ պիր հալէ գօյմագլըգ, մէնֆաաթըմըզ իգթիգասընտան տըր. Ամէշի թութուշտուրմագ իչին հա՞նկը էլլերին տայիմա հազըր օլտուղունու պիլիրիգ. պու սէպէպլէ, հէր շէյտէն էվվէլ տէվլէթի Օսմանիեէնին թէմամիեէթինի մուհաֆազա իթմէք, վէ տէվլէթի միշարիլէյհա իլէ եունան տէվլէթի արասընտա միւնասէպաթը տօսթանէ հուսուլինէ չալըշմագլըգ քէզալիք մէնֆաաթըմըզ իճապընտան տըր. Միւշքիւլաթը պիլիեօրում, լաքին չու գանաաթը էֆքեարընն մէհաֆիլի եունանիեէ կիրմէկէ պաշլաաըշընտա անլաեօրում. չէօլէքի հէր հանկը եունանլը, տէվլէթի Օսմանիեէ ալէյհինտէ ֆէսատ գուրաբիսէ, պէնիմ էֆքեարըմճա, քէնտի տավասընա, եանի եունանլըգ տավասընա գարշը պիր ճինաեէթ իշլէմիշ օլուր.

«Պու հալի թէպտիլ իթմէկէ չալըշմալրեըդ, լաքին նէ՛ պիր, նէ՛ տէ տիկէր թարաֆը կիւճէնտիրմէեէրէք, ճիւմլէսի հագգընտա պու նամուսքեարանէ վէ խայրխահանէ հարէքէթ վէ մէսլէքլէ, քէնտիմիզ տօսթլար գազանըրըզ, վէ մէնաֆիի թիւճճարիեէմիզ լեհինտէ չալըշմըշ օլուրուզ, զիրա պիզ, հէր շէյտէն էվվէլ պունու մուհաֆազա իթմէլիեիզ. Շարգտաքի տիւշմէնլերիմիզէ կէլինճէ, մուահէտէլերէ սատրգ վէ միւսթագիմանէ պիր բօլիթիգա իթթիխապ իթմէքլէ, անլէրէ տահա զիեատէ գօյմագլըգ վէ էմնիյեէթլէ դալէպէ իտէպիլիրիզ. Գիմանէեի իթհամ իթմէեօրում, վէ քիմսէեէ գարշը զէրրէ գատար թէքտիրտէ պուլունմաեօրում. Պու մէսէլէեի մէյտանա գօյմագլըզմ իսէ, խարիճիեէ նապըրըմըզդա իֆատէի հալ իթմէկէ, վէ տիւշմէնլերիմիզին բիվաեէթլերինի խաֆիֆլէթմէկէ ֆըրսաթ վերմէք իչին տիր. Զանն իտերիմ քի, պու սուրէթլէ վաթանբէրվէրանէ պիր վազիֆէ իյֆա իթտիմ.

(Տէվոմ)

ՍԻՒԷՅԻՇ ԳԱՆԱԼԸ

Սիւէյիշ գանալը մուգավէլէսի իչին Պապը Ալի թարաֆընտան թէքլիֆ օլունան թատիրաթ, Ինկիլթէրրա վէ Ֆրանսա տէվլէթլէրինճէ գապուլ օլունմաղլէ, մէզքիւր մուգավէլէնամէնին տիւն թաստիգ օլունտուղու, վէ Պապը Ալիտէն տիւէլի մուազզամաեա թէպլիղ գելընաճաղը իշլետիլմիշ տիր.

Մուգավէլէնամէ սուրէթի էլտէ մէվճուա օլմասընընտան, միւնտերիճաթընա վուգուֆը աճիզանէմիզ եօգ իսէ տէ, հուգուգը տէվլէթին թահտիա իտիլմէսինտէքի նիեաթը խէֆիեէնին թէէսսիրաթը գասը օլունտուղու չիւպհէսիզ օլմասընա, նէթայիճի միւսթահսէլէ հէր նասընը օլսա սէզավարը չիւքրան տըր.

Էվվէլ ու ախըր եազըլան թաֆսիլաթտան մալիւմ օլտուղու իւզրէ, մուգատտէմա Սիւէյիշ գանալընա տայիր Բարիստէ ագտ օլունան գօնֆերանս տահա վասի էսասլարընա հուգուգը տէվլէթի թանրերպ, մուվագգաթ պիր իշղալընն ահքեամընը կէրէեէի կիպի կէօսթէրմիշ, վէ Մըսըրընն, ֆէրմանը ալիլէր իլէ միւէսսէս օլան իմթիեազաթը տախիլինտէ հիւքիւմէթի Սէնիյեէնին գանալ իւզերինտէքի հագգը թէֆթիշ վէ գօնթրոլունու թայրին իլէ, ումուրը նագլիեէ վէ ասքէրիեէ իլէ միւտաֆաատաքի հուգուգը տէվլէթի թաստիգ իթմիշ իքէն, մուախխարէն Ինկիլիզ գօմիսէրինին իմթինա վէ թէրէտտիւտինտէն տօլայը մուգարրէրաթ վէ միւզաքէրաթը վագրա գըսմէն նէթիճէսիզ գալմըշ, վէ տահա սօնրա Ֆրանսա իլէ Ինկիլթէրրա գապինէթօլարը այրըճա պիր մուգավէլէնամէ էսասը գարարլաշտըրըլըպ օրթաեա չըգարըլմըշ իտի.

Իշպու մուգավէլէնամէնին հիւքմ վէ մազմունու իսէ, մէնաֆիի էսասիեէյի տէվլէթէ մուզայիր օլտուղու, նէզտի ալիի թաճտարը հագայիգ չուարտէ թէպէյեիւն իտիպ, պի հագգ բէտտա օլունմուշ վէ պաղը տէվլէթլէր թէվասսիթ իտէրէք, պունուն գապուլինի թէքլիֆ իլէմիշ օլտուղու հալտէ, միւճէրրէտ զաթը Շեվքէթսիմաթը հազրէթի թաճտարընն ուլուվը սէպաթ վէ համյեէթի ալէմբէէնտանէսի սաեէսինտէ, օ կիպի թէվասսիթլէր հիւքիւմնիւզ պրագգըլմասը, թատիլաթը մուհիմմէ իճրասը թէքլիֆ պույրուլմուշ իտի.

Իշթէ օ իսրարը. նէթիճէսի օլարագ պիլ ախըրէ թարաֆը էշրէֆի Միւլիւքեանէտէն արզու պույրուլան թատիլաթըն պիր գըսմը մուհիմմինէ մուվաֆֆագըյեէթ հասըլ օլմուշ, վէ Սիւէյիշ գանալը իւզերինտէ օլան հուգուգը ճէլիլէի հիւքմրանի թէէմին պույրուլմուշ տուրքի, իշին չու տէրէճէի ալիեէի պուլմուշ օլմասը չէրէֆի ալի իւլ ալի, եէնէ հիմմէթի ճիհանգըյմէթի Շեհրիեարիեէ այիտ տիր. Շիմտի Պապը Ալի, Մըսըր մէսէլէի էսասիեէսի հագգընտաքի միւզաքէրաթը տախի պըրագ մանըպ, ճիհէթի ումումիեէճէ խըթթէի Մըսըրիեէնին իսթիհսալը սէլամէթ վէ սաատէթի ճիւմլէնին ինթիզարքէրտէսի տիր.

Զիւնքի Ինկիլթէրրատա պաղը մանթպուաթըն նէշր իյլէտիկի նիեաթ վէ ամալա պաղըլըր իսէ, Էվրօբա տէվլէթլէրիինին հիսսէտարը մէնֆաաթ օլտուղու Սիւէյիշ գանալը կիպի պիր մէսէլէ իքմալ օլունտուգտան սօնրա, իշղալ մատտէսինի մէսքիւթ պրագմագ, պիր թագըմ ըիճալը սիեասիեէնին մանթմանը նազարը օլմասընա, վէ իքի նօգթատա ֆէտաքեարլըգ կէօսթէրիլմէսի տէ էսասընն մուալլագ պրագգըլմասը էֆքեարընտան միթէպահտ օլամաեաճաղընա մէպնի, իւշ սէնէ էվվէլ սըր Տրիումֆնտ Ուօլֆուն թէքրար իլլէտիկի թէէմինաթա իսթինատ իտիլէրէք, թէճտիտի միւզաքէրաթ գելընմասը միւթէմէննաի ումումի տիր.

Պու պահսընն թէքրար թաֆսիլինէ սէպէպ օլան ահվալ չօգ իսէ տէ, պունլարտան պիրինի զէյլի ինֆատէ վէ մերամ իթմէք իսթէեօրուզ.

Ինկիլիզ զազէթալարընտան պաղըլարը, պիր վագթ Մըսըր նուզղարընն թէպէտտիւլինիւ սէրմաեէյի մեգալ իթթիխազ իթմիշ, վէ էնվաֆ

իթհամաթ վէ իհթիմալաթա մէյ-տան աչմըշ օլուպ, պունլարըն պիր հագըգէթ վէ էսասա միւսթէնէտ օլմատըղընը կէօրմէյէրի իւ գէրինէ, սէօպիւ տէյիշտիրէրէք, ամալը միւ-թէնէվիէրի թէվսի իթմիշլէր իտի։

Տահա սոնրալարը Ա.Հմէտ Մըհթար բաշա հազրէթլէրինին տէվամը մէ-մուրիէթինէ լիւզում պուլունուպ պուլունմատըղը պահսը աչըլարագ, հաթթա միշարիլէյհին Մըսըրտաքի մէմուրիէթի նէ գատար միւտտէթ իմթիտատ իտէճէկի մէճլիսի մէպու-սան ազասընտան պիրի թարաֆընտան սօրուլմասը յլա, խարիճիէ միւսլիէշարը սը ճէյմս Ֆէրկիւսըն պու պապտէ պիր կիւնա մալիւմաթ օլմատըղը պէեան իթմիշ տիր։

Գրթաի Մըսըրիէ, մէմալիքի մահ-ռուսէյի Շահանէտէն օլուպ, տէվ-լէթի Ալիէե իսթէտիկի վագթագա-տար միշարիլէյհին մէմուրիէթինի թէմտիտ իտէճէկինտէն, սիւալը վա-գը միւնասիպէթսիզ իտի։ Ֆագաթ սը ճէյմս Ֆէրկիւսընէ սիւալը մէգ-քիւրը սէրտ իտէն զաթ, խըթթէի Մըսըրիէնին նէ զէման թախլիէ օլունաճաղընը սօրմալը իտի։

Հէր նէ հալ իսէ, մագսէսիմիզ՝ հուգուգը միւթէնէվիէրէ իլէ միւ-էսսէս օլան վէ էվվէլ ու ախըր լօրտ կրանվիլ իլէ լօրտ Սալիղպըրի թա-րաֆընտան թատիգ իտիլէն հու-գուգը սէրիհահ տէվլէթին իճապա-թընը գապուլ իլէ, խըթթէի Մըսը-րիէնին սէլամէթ վէ ռահատէթինէ խըտմէթ օլունմասը զըմնընտա Պապը Ալինին գուհուրը ասարը համիրէթ վէ բէվիրէթինէ ինթիզարտէն իպա-րէթ տիր։

(Թարիգ)

ՐՈՒՍԻԱ ՎԷ ԱՎՍԹՐԻԱ

Գօրէսբօնտանս Բօլիթիգ զազէ-թասընա Բէթրէսպուրկտան 12 յու-նիս թարիխիլէ պ'էր վէճհի աթի եա-զըլմըշ տըր։

Ավսթրիա-Մաճարիսթան մէճլիսի մէպուսան էնճիւսէնլէրինին քիւշա-տընտա իմբէրաթօր Ֆրանսուա-Յօ-զէֆ վէ Մ. Թիցա վէ սայիր զէվաթ թարաֆլարընտան իրատ օլունան նութգլար, Բէթրէսպուրկտա օլ-տուգճա հիւսնի թէէսսիրի մուճիպ օլմուշ տուր։

Ալմանիատա վուգուա կէլէն թէ-պէտտիւլ իւզէրինէ, սէրսէրիլիք եօ-լունա կիրտիկի հալտէ, Ավսթրիա-նըն միւնֆէրիտ գալաճաղը հասէ-պլրէ, Ավսթրիա-Մաճարիսթան մէ-հաֆիլի ըէսմիեէսինին թատիլի լի-սանը, Ռուսիա էֆքեարը ումումիէէ-սիյլէ զազէթալարը նազարընտա զա-ռուրի ատտ օլունմուշ տուր։

Ավսթրիա-Մաճարիսթան տէվլէթի՝ զաթէն քիւլլի օլան թէճհիզաթը աս-քէրիէէսինի արթըրտըղընտան, մէգ-քիւր սուլհբէրվէրանէ նութգլար ասլա հիւսնի թէէսսիր իտէմէեիպ, Ավսթրիա-Մաճարիսթան վիւքէլա-սընը քիւլլիէն Ռուսիա ալէյհինտէ պուլունմաղլէ պէրապէր, իսթիգ-պալէ ֆէվգէլատէ նազարը էնտիշէ իլէ ալթը նազար իթթիքլէրի զանն օլունմուշ տուր։

Սայիր տէվլէթլէր, Ռուսիա տախի, իշպու էնտիշէլէրէ զահիպ օլուեօր-լար իսէ տէ, Ավսթրիա-Մաճարիս-թան տէվլէթինին Պալգան նիմ ճէ-զիրէսինտէ Ռուսիանընն նուֆուզը եէ-րինէ քէնտի նուֆուզունու թէէսսի-սէ գրեամ իթթիկի Բէթրէսպուրկ-տա զանն օլունտուզունտան, ահվա-լը սիեասիեէ քէսպի պուհրան իտիպ Ռուսիա էֆքեարը ումումիէէսի հա-ԼԸ հազրընը մէսուլիեէթինի տէվլէ-թի միշարիլէյհաեա աթֆ իթմէք-տէ տիր։ Ավսթրիա-Մաճարիսթան տէվլէթի, Ռուսիա հագգընտա պու գատար իրհարը մուպաեէնէթ իթմէ-սէ, զիքր օլունան էնտիշէլէրին ին-տիֆանէ մուավէնէթ իլլէր իտի։ Ցիկէր թարաֆտան էրպապը վու-գուֆընը էֆքեարընճա, Ավսթրիա-Մաճարիսթան տէվլէթինին թէտա-ըիքեաթը սէֆիրիեէսինտէ իսրար իտէրէք, պիլ ախըրէ մուհարէպէեէ մէճպուր օլմասը տա իհթիմալտէն կէօրիւնիւեօր։

Ռուսիա մուհարէպէտէն գօրգմաղ իսէտէ, պունու արզու տախի իթ-մէտիկինտէն, Ավսթրիա – Մաճարիս-թան վիւքէլասընընն պէեանաթը սուլհ-բէրվէրանէլէրի, ֆիիլի տէլիլէր իլէ իսպաթ օլունմամասընա թէէսսիֆ օլունմուշ տըր։

Ավսթրիա – Մաճարիսթան վիւ-քէլասը, զահիրէն սուլհբէրվէրանէ իտարէի լիսան իթտիքլէրի հալտէ, էսասէն թախսիսաթը ասքէրիեէնին պիր գաթ տահա զամմընը թէքլիֆ իթմիշլէր տիր, ֆագաթ Ռուսիա տիբլօմաթլարը, Ավսթրիա-Մաճարիս-թան վիւքէլասընընն կէչէն սէնէքի նութգալարընը պու տէֆաքի նութգ-լար իլէ մուգաեէսէ իտէրէք իս-լահը լիսան իթտիքլէրի էֆքեարընտա պուլունուեօրլար։»

Գօրէսբօնտանս Բօլիթիգ զազէթա-սը, իշպու մէքթուպունն զիյրինտէ իլ-ավէ իթտիկի միւթալէասընտա, Ավսթրիա – Մաճարիսթան տէվլէթի-նին, թէտապիրի իհթիեաթիեէյի ասքէրիեէսի, Ռուսիա տէվլէթինին թէտարիքեաթը սէֆիրիեէսինէ մէպ-նի իճապ իթտիկինի սէրտ ու պէեան իլլէմիշ տիր։

ԳՕՆԹ ՏԸ ՄԷՕՆԻԻՆ ՆՈՒԹԳՈՒ

(1116 Հիճրէական տարեմուտ վէ խիթամ)

Էքսէր սըրալարտա, ամէլէ, ըէ-գապէթ մէճպուրիեէթի վէ քէնտի-սինին վէ ֆամիլեասընընն իհթիեա-ճաթընը իքմալիթմէք լիւզումու սէ-պէպիյլէ իֆրաթ չալըշմասը յլա պէ-րապէր, եինէ մագսէտինէ էրէմէ-եօր. չէօյլէքի ամէլէնին սէրպէսթ օլտուղու իլան իտիլսէ իտիլմէսէ, սէլպէսթ օլամաեօր։ Պինապէրին չա-ԼԸշմագ ԼԸՂԸՆ հուտուտսուզ սէրպէս-թիեէթի, բէք չօգ զէման սատէճէ պիր սէօզ տիւր։

Ամէլէեէ, հագգը օլտուղու մէշ-բու թարզիեէլէրի էկէր վիրմէք իս-թէեօր իսէք, զիեատ իգթիտար սահիպի օլանլարա գարշը զայիֆլէրի գանուն վասբթասըյլա հիմաեէ իթ-տիրմէլիեէ։

Սէօզլէրիմի, Լագօրտէր նամ բա-հիպ կիպի ճիւմլէ նազարընտա միւհ-թէրէմ պիր զաթընն հիւքմ ու թէէս-սիրինէ իհալէ իտէրիմ։ Միւմկիլէյհ, իշպու չալըշմագ մուհարէպէսինտէն պահսը, «Սահիպի գուվվէթ իլէ զայիֆ արասընտա հիւրրիյէթ՝ իհրաի թազեիգ իթմէքտէ վէ գանուն տախի գուրթարմագտա տըր» տէմիշ տիր։

Իմտի, գօմիսիօնը մախսուսընտա հազրըլաորղրմըզ գանունուն գա-պուլ, վէ անընն իքմալ իտիլմէսինի սիզտէն ըէճա իտէրիմ, զիրա 1874 գանուննընտա, չօճուգլարընն գա՛չ եաշընտա օլտուգլարը զէման ֆապ-ըիգալարա կիրէճէքլէրինէ տայիր ճիւզի պիր թատիլաթ իթմէգսէնիզ, ամէլէ օլան էհալի հագգընտա մէ-սուլիյէթինիզ օլմատըղընը իսպաթ իթմիշ օլաճագ սընըզ։

Ամէլէնին քէաֆֆէի սընըֆլարընտա, եանի չօճուգլարա, գատընլարա, վէ ֆամիլեանընն մուհաֆըզը վէ չօճուգ-լարընն հօճասը օլան էվլի գատըն-լարա, վէ էրքէքլէրէ տայիր պիր գանուն պուլունմագ լազըմ տըր, չիւնքի էրքէքլէրին գուվվէթինին տէ պիր հուտուտու վար տըր քի, օ հուտուտու թէճավուզ իթմէք ճայիզ տէյիլ տիր։

Գատընլարընն չալըշմասը մէսէլէսի-նէ կէլինճէ, Մ. ժիւլ Սիմօն տէմիշ տիր քի, ֆապրիգաեա կիտէն իչ-ճի պիր գատըն, գատընլըգտան չը-գար։ Պու սէօզ նէ գատար չէտիտ օլսա, խուսուսիյլէ պիւեիւք չէհիր-լերտէ չալըշան գատընլար հագգըն-տա բէք տօղրու տուր։

Գատընլարընն զայիֆ մախլուգ օլ-տուգլարը ինքեար օլունմագ, ֆա-գաթ պիր գատընընն քէնտի էմէ-կիյլէ պիր ազ բահաթլանմասընը իսթէմէսինէ նէ՞ հագգ իլէ մանի օլուեօրուզ տէյի սիւալ իտիեօրսու-նուզ։

Պու սէօզ հագգը օլապիլիր, լա-քին պու սըրատա պաչըճա մատ-տէյի մուհիմմէ, մէմիքէթճէ պիւ-եիւքլիկիւն էսասը հագգիսի տի-մէք օլան ֆամիլեա էօմրիւնիւն մու-ֆաղա վէ վիգաեէսինտէն իպարէթ տիր։

Մ. Նատօնուն պահս իթտիկի, վէ պիզիմ սիդէ միսալ մագամընտա ի-բաեէ իթտիկիմիզ ինկիլիզ ասըլզա-տէկեանընտան պիր զաթ, Մանչէս-թէրտէ, պու գանունլար, ֆամիլ-եաճա էօմրիւն միւճէտտէտէն թէէս-սինէ նօգթաի հարէքէթ տիրլէր տէ-մէշ տիր, վէ հագը տա վար տըր։ Թէքրար իտէրիմքի, ֆամիլեա՝ միլ-լէթլէրին պիւեիւքլիկիւնիւն էսասը տըր։

Շուրաեը պիլմէք էլզէմ տիր քի, պիր գատընընն չալըշմասընընն քեարը, անընն, քէնտի խանէսինտէն զայպու-պէթ իթմէսիյլէ հուսուլէ կէլէն զա-բարա գարշըլըգ օլո՞ւր մու։

Մ. Լիօնէ, պու մէնֆաաթը նագ-տիէնին նէ՛ բատտէէ էնտիկինի կէօս-թէրմիշ, վէ պիր գարընընն քեարը յլա խանէսինտէն զայպուպէթի եիւզիւն-տէն հասըլ օլան մէսարիֆի թէբա-զիեէ գօյմուշ, վէ նէ՛ գատար ճիւզի պիր ֆարգ իչին չօճուղու վալիտէսի-նին հուզուրունտան մահրում իթ-տիկինիզի պէեան իլլէմիշ տիր։

Շու թէչպիհի տինլէեին. եալընըզ պիր նօգթատան մաատա, հէր ճի-հէթլէ այնի տերքճէ չալըշմագ, այնի կիւնտէլիք, այնի մէսքէն, այնի միգ-տարտա վէ սինտաէ չօճուգլարը հա-վի իքի ֆամիլեա օլսա, վէ պունլա-ընն պիրինտէ, ֆամիլեա գատընը խանէսինտէ գալսա, վէ հիչ պիր չէյ գազանմասա, ֆագաթ տիկէրինտէ իսէ, գատըն, հէր կիւն չալըշմագա կիթսէ, վէ զէվճինին գազանճը օլան 3 ֆրանգ 50 սանթիմէ եախսա 4 ֆը-բանգա քէնտիսի տէ 1 ֆրանգ 50 սանթիմ եախսա 2 ֆրանգ իլավէ իլլէսէ, պունլարտա նէ՞ ֆարգ օլտու-ղունու մէմուլ իտէրսինիզ։ Զալըշ-մագա կիտէն ֆամիլեա գատընընն խանէսի մուրտար, չօճուգլարը եալըն աեագ վէ էսկի պիւսկիւ կիեինմիշ օլուր. տիկէրինին իսէ, խանէսի թէ-միզ, գարեօլալարը եաբրըմըշ, չօճուգ-լարը գըշ եազ չօրապը թաամլարը վէ սըհհէթլէրի սըրասընտա պուլունուր, վէ պու էվտէ հիւսնի հալ միշահէ-տէ օլունուր։

Սէպէպ, չիւնքի խարիճտէ չալըշան գատընընն քեարը, զայպուպէթիլէ հուսուլէ կէլէն զայպըն եէրինի տօլ-տուրամագ, վէ չօճուգլար՝ էլլէրինէ կէչէնի գըրարլար երրթարլար, վէ սու տէսթիլէրի վէ սայիրէ տօլու օլ-տուղունտա տէօքէրլէր, վէ պոշ օլ-տուղունտա աղլարլար, հալպու քի ֆամիլեա գատընընն մէվճուտ պուլունտուղու խանէտէ, հէր շէյէ նէզարէթ իտէր, զայեաթը մէնն իլ-լէր, վէ եէեէճէք վէ իչէճէկի հի-սապը սուրէթտէ թէվզի վէ թագ-սիմ գըլար պիր էլ վար տըր։

Հէր նէ իսէ, պէն, էվլի գատըն-լարընն ֆապրիգալարտա չալըշմալա-րընն եասագ իտիլմէսի, խուսուսիյ-լէ կիճէլէրի չալըշմալարընն մէնն օլունմասը թարաֆտարընըմ։

Սէօզիւմմէ շու վէճհլէ խիթամ վէ-րիրիմ։

Կէչէն կիւն, Մ. Լիօնէտէն, վէ սօն-րա տա Մ. Գամէլինատան, պու մու-հիմմ մէսէլէտտէ քէնտի էֆքեարլա-րընտա օլտուղումու խալիսանէ պիր հէեէճանլէ իչիթտիմ։ Պու խուսու-սու, պէն տէ, վէ մահզուզիյէթի ազիմէ իլէ Լիաստիգ իտէրիմ։

Կէրչի անլէրին էֆքեարը իճթի-մաիյեէլէրիյլէ, պէնիմ էֆքեարըմ արասընտա պիր կիրտապ վար տըր, լաքին էօյլէ տէ պիր զէմին վար տըր քի, պիզի, եէկտիկէրիմիզէ եագլայ-տըրմագտա տըր։ Պու իսէ, ամէլէ-նին խալահը ահվալի կիպի պիր ար-զուի չէտիտ տիր։

Էրպապը ֆէնների թասարրուֆլա մուպահասաեա կիրիշմէմիշիմ տիր, ֆագաթ պու պապտէ սանաաթճա թէճրիպէմ պուլունմագլա, խրիս-թիեանճա պիր վազիֆէ իյֆա իթ-մէք իւզրէ, վէ վիճտանընընն իհթի-եաճընտան թազեիգ օլունարագ, պու մէսէլէեէ կիրիշմիշիմ տիր։

Պինապէրին պու մէսէլէտտէ քէնտի-մէ հէմէֆքեարլար պուլտուղումտա, մէճնուն օլուրում։ Զօգ տէֆա, է-հալինին մէթալիպաթը իշինտէ, խը-րիսթիեանլըղա մախսուս օլան, ֆա-գաթ ունուտուլմուշ պուլունան պիր նօգթա մէվճուտ օլտուղունու տիւ-շինմիշիմ տիւր։

Թէքրար իտէրիմքի, պու մէսէլէ-տէ հէմէֆքեարլարա թէսատիֆ իթտիկիմտէ, մէսուտ կիւնլէրէ նա-յիլ օլմուշճասընա իզհարը մահզու-զիյէթ իլլէրիմ, չիւնքի եալընըզ պու թարիգլէ, հէյեէթի իճթիմաիյ-եէնին պիր թագլիմ միւնագաշալա-ըընը թէսկին իտէպիլիրիզ։

Պիզիմ իչին նատիրաթտէն օլան անճագ օ կիւնլէրտէ, բօլիթիգաճա միւնագաալարըմըզը թաթիլ իտէրիզ։ Վաթան թէէլիքէտէ օլտուղու, վէ ֆրանսանընն իսմի, չէօհրէթի վէ ի-թիպարը մուխաթարատա պուլուն-տուղու զէմանլարտա օ կիւնլէրէ նա-յիլ օլունուր։ Օլ վագըթ ճիւմլէմիզ տէ իթթիֆագ իտէրիզ, վէ քեաֆ-ֆէյի ֆըրդալարընն մաֆէվգինտէ պուլունան իթթիհատը վաթանբէր-վէրինին հասըլ իթտիկի մահզուզիյ-եէթ հիսսիյլէ մէգքիւր կէչիտտէն չըգարըզ։

Հէյեէթի իճթիմաիյեէնին պիւ-եիւք պիր գանունու տախի, պու հալէ պէնզէր պիր չէյ տիր, չիւնքի օնտա տա վաթանընն իսմի, պիեիւք-լիկիւ, վէ հուգուգու, ֆուգարա վէ գուաֆանընն հիմաեէսի մատտէսի վար տըր, չիւնքի օ տախի, էն զի-եատէ սէվտիկիմիզ միւսթագպէլէ տայիր օլուպ, մէմլէքէթիմիզին մէն-պար վէ իթիպարը տըր։

Իմտի, սիզլէրէ ըէճա իտէրիմ, քեաֆֆէմիզտէ պիլիթթիֆագ շու միւսալէմէթ գանունը իճթիմահինի գապուլ իտէլիմ, չիւնքի պունու գապուլ իթմէքլիկիմիզ, տախլի մէմլէքէթտէ պիզիմ չէրէֆ վէ գուվ-վէթիմիզ տիմէք օլաճագ, վէ ու-մուրը սանաիյեէ գավանիրինտէ պիր միսալ իրաեէ իթմիշ պուլու-նուլաճագ տըր։ Էվվէթ, պու եօլ-տա պիր գարար, իշպու մէճլիս իչին, զուաֆա վէ ֆուգարաեա սախավէթ նիւմունէսի կէօսթէրէնլէր միեա-նընտա պիրինճի մէվգրի իհրազ ի-տէճէկի ճիհէթլէ, պիր չէրէֆի ա-զիմ տիմէք օլաճագ տըր։»

Պու սօն սէօզլէր, եալընըզ պազը ազատան մաատա, մէճլիսին քեաֆ-ֆէյի հազրընունու թարաֆընտան չիտտէթլէ ալգըշանմըշ տըր։

ԼՈՒՂԱԹ

ԷՊՈՒ-ԷԼ-ԶԻԵԱ

——

Լուղաթը Էպու-էլ-Զիեաեա կէրէք Տէրսաատէթտէ վէ կէրէք թաշրա-լարտա իշթիրաք իտէճէքլէր, տօղ-ըուտան տօղրուեա մաթպաաեը ա-ճիզանէմէ միւրաճաաթ իթմէլի տիր-լէր։

Իզմիր, Պաղտատ, Պէյրութ, Տիմ-շագ, Թրապիզօն, Մըսըր-էլ-Գահի-ըէտէ արզու իտէնլէր. Լուղաթընն պի-ըինճի սահիֆէսինտէ թայեին օլու-նան մահէլլէրէ, վէ Գօնիատա Օս-մանը պանգասը մէմուրու Մահիր պէյէ միւրաճաաթ իյլեեէպիլիրլէր։ Տէրսաատէթտէ Առաքել վէ Ալիք-սան վէ Օսմանը քիթապխանէլէրինէ միւրաճաաթլէ իշթիրաք իտէնլէրէ մաթպաանընն իմզասըյլա սէնէտի մախ-սուս իթա իտիլիր։

Մամֆիհ զիքը օլունան մահէլ-լէրտէն եանի իզմիր վէ սայիրէտէն տախի արզու օլունտուղու հալտէ, տօղրուտան տօղրուեա մաթպաաեա միւրաճաաթ իտիլէպիլիր։

Ասհապը իշթիրաք՝ նամ վէ շէօհ-ըէթ վէ մահէլլի իգամէթլէրինի մու-վազզահ սուրէթտէ պիլտիրմէլի տիր-լէր քի, իրսալաթտա եանլըշըգ վու-գուա կէլմէսին։

Թաշրատան ապօնէ օլաճագ զէ-վաթ՝ եա բօսթա բուլու, եախատ բօլիչա իլէ վէ եախատնագտէն թէէ-տիեաթտա պուլունապիլիրլէր։ Մու-գապիլինտէ քէնտիլէրինէ բուլ եա-բըշըբըլմըշ վէ սուրէթի մախսուսէ-տէ թապ իտիլմիշ պիր սէնէտ կէօն-տէրիլիր։

Բօսթա իւճրէթի ունուտուլմամալը տըր։

ԷՊՈՒ-ԷԼ-ԶԻԵԱ

ՕԵՈՒՆՊԱԶԸՆ ԳԱՐԸՍԸ

Զազէթամըզտա քիթապ չէքլինտի թապ իթմէքտէ օլտուղումուզ իշպու հի-քեաեէնին իքինճի գըսմը տախի խիթամ պուլմուշ օլմաղլէ, այրըճա ճիլտլէթ-տիրմիշ օլտուղումուզտան, սաթըեա չըգարմըշըզ տըր։ Պու քիթապըն միւն-տէրիճաթը, օգուեանլարճա տախի թաստիգ օլունանաղը վէճհէլէ, ֆէվգէ-լատէ ախլէագը համիտէէ մուվաֆըգ, միւէսսիր վէ ճալիպ օլուպ, հէր վէճհէլէ գրաաթ վէ միւթալէասը, թավսիէէ չաեէսթէ տիր։

Իքի ճիլտի պիրլիքտէ 20 ղրուշ ֆի-եաթլէ սաթըլմագտա տըր։

Արզու իտէնլէրին՝ մաթպաամըզա, միւվէզզիմիզէ վէ սայիր զազէթա միւ-վէզզիլէրինէ խապէր վիրմէէրի իլան օլունուր։

ՀԱՅՏՈՒՏ ԳԱՐԸ

Մէզքիւր նամ իլէ պունտան ագ-տէմ զազէթամըզտա թէֆիրիգա մա-գամընտա թապ ու նէշր իթմիշ օլ-տուղումուզ քիթապը իքի ճիլտ օլա-րագ պաշգաճա քիթապ չէքլինտէ ճիլտլէթմիշ օլտըղըմըզտան, պու քէր-էէ սաթըեա չըգարմըշըզ տըր։ Իշպու քիթապըն միւնտէրիճաթը, զազէ-թամըզտա օգուտուզ օլանլարընն թաստիգ իտէճէկի վէճհիւզրէ, հէմ պիրինճի Նաբօլէօն թարիխինտէն պագը ֆըգրալարը հավի, հէմ տե զաեէթ ճալիպ վէ չայեանը գրաաթ վէ միւթալէա օլուպ, թէքմիլի 1056 սահիֆէտէն իպարէթ վէ պիեիւք գըմատա օլտուղու հալտէ, իշթիրա-սընը արզու իտէնլէրէ ֆիեաթճա զա-եէթ էհվէնիյէէթ վէ սուհուլէթ օլ-մագ իւզրէ, 30 ղրուշա սաթմագտա-ԵԸՂ։

Իշթիրա իթմէք իսթէեէնլէրին մաթպաամըզա եախատ զազէթա միւ-վէզզիլէրինէ խապէր վիրմէէրի իլան օլունուր։

ՃԱՆՖԷՍՃԻ ԱՒԵՏԻՍ ՊԷՅԼԷՐԵԱՆ

ՍԹԱՆՊՕԼՅԱ ՁԱՐԾՈՒԻ ՔԷՊԻՐՅԷ ՍԱՆՅԱԼ ՊԷՅԷՍԹԷՆ ՍՕԳԱՂԸ Ն.7

Իշպու մաղազատա սիեահ վէ ըէնկլի ֆիսթանլըգ, ճիհէզ իչին իբէքլի գումաշլարը է՛ն իյի վէ կիւզել ճինսլէրի, կրօն, ֆայլ ֆրանսէ, արմիւր մէրվէյեէօզ, սաթէն լիօն, ըէնկլի աթլաղ, ման-թօլուգ չիչէքլի գատիֆէ, կարնիլիք չըպուգլու գատիֆէ, գարելի ֆիսթանլըգ, վէ իբէքլի կըընատին գատիֆէլի պուլունտուղունտան, միւրաճաաթի իտէճէք քեաֆֆէյի բաղպէթլու միւշթէրիլէրին, կէրէք էմմանընն նէֆֆաաէթ վէ զարաֆէթի, վէ կէրէք ֆիեաթ-լարընն էհվէնիեէթինճէ խօշնուտ օլաճագլարը պէեան օլունուր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԱԸ

Գալաթա 16 յունիս

Հ. գ. ուսմուսի 15 գաբ. դ. ք.	16 05
Հգ. յունիս 16 աչբլ. (տուպլը	16 4
Իւնիֆիէ գաբ. 14 գուբ.	
» աչբլ. 15	
Սէրի Ա. Ա. Խաթիգրաձ	24 90
» Բ. Բ.	14 30
» Գ. Գ.	15 04
Ռումէլի չըմէնտըֆէրի	41 50
Ագչէ ֆաիզի	6 00
Բաբոր	
Հէվոլէսիզ	35

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	7 30
Սթամպոլ պանգասը	6 18
Սօսիէթէ ժէնէրալ	4 17
Թրամվայ	480 ½
Սօսիէթէ օթթոման պանգասը	4 18

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրուշտան	Ղ. Բր
Պէեազ Մէճիտիեէ ֆարգը	108 20
Մէթալիք »	102 30
Պէշլիք »	103 25
Ալթըլըգ »	103 20
Պաթըր »	000
Գայմէ »	0000
Ինկիլիզ լիրասը	111 8
Ֆրանսըզ ալթունու	88 16
Բոլ	90 20
Գրէմից ալթունու	51 20
Գարպոն գամէսի	09 70
Խաթիգրտզը տախիլի	00 00
Գաբանտը	37 23
Աչբլտը գուբոն քէսիք	37 20

Է.ԼՐՕԲԱ ՊՕՐՍԱԱԸ

Լոնտրա, 27 Յունիս

Ինկիլիզ գոնսոլիտի	99 9/16
Էսկամը ուսմուսիէ աչբլ. գ. ք.	14 5/8
» » գաբան. գ. ք.	14 11/16
5 խաթիգրաձը 1ինճի սընըֆ	24 1/2
71 » 2	14 7/8
79 » 3	14 3/8
Տէվլէթի Ալիէէնին 71 խաթիգ.	83 1/2
Օսմանլը Պանգասը	10 3/4
Ռուսիա խաթիգրաձը 1873	97 3/8
Մըսըր խաթիգ. պիրլէչմիշ	81 1/4
Մըսըր խաթիեաձը չըմէնտըֆէր	10 /8
Տաիրա սանիէէ	77 1/8
Մըսըրըն Բօչիլտ խաթիգրաձը	99 1/2
Մաճարիսթան էսկամը	00
Գամպիո Բարիս	25 275

Բարիս, 27 Յունիս

Ֆրանսըզ ֆոնտսու 3%	82 57
Ֆրանսըզ ֆոնտսու 4½	106 02
Էսկամը ուսմուսիէէ աչբլ. գ. ք.	14 77
Էսկամը ուսմուսիէէ աչբլ. գ. ք.	14 77
Մուպատէլէ օլմուշ սէրի b	14 70
Մուպատէլէ օլմուշ սէրի c	14 87
Ռումէլի չըմէնտ. թահ.	41 25
Օսմանլը պանգասը	525
Գրէտի Լիոնէ	572
Գրէտի Ֆոնսիէ	1445
Լիոն ագսիոնու	1247
Սիւէյշէ գանալը	2160
Ռուս ֆոնտսու 5% 1877	102 1/8
Իթալիա էսկամը	98 95
Մըսըր խաթիգրաձը պիրլէչմիշ	412 50
Իսբանեա խարիճի խաթիգ	72 1/4
Բրիօրիթէ թահվիլաթը	410 00
Եունան 5% 1879	381 25
Գամպիո Լոնտրա	25 28

Բարիս, 25 Յունիս

Ֆրանսըզ ֆոնտսու 4½ %	
Օսմանլը ֆոնտսու 4½ %	00 00
Ռումէլի չըմէնտըֆէր թահ.	
Մըսըր խաթիգրաձը պիրլէչ.	000 00

Վիէննա, 26 Յունիս

Լոնտրա իւզէրինէ գամպիո	125 80
Ռումէլի չըմէնտըֆէրլէրի	20 50

ԻՄԲԻԲԻՏԻՕՆ ԶԱՎՈՒՇԱՔԻ

ՏԻՇԱԻ

Միւմիկէյ սանսաթընտա մահիը օլուպ, չիմտիեէ գատար միւշթէրիլէրինի խօշնուտ գըլմըշ օլտուղունտան, քէնտիսինէ իհթիեաճլարը օլան քիմսէլէրին, Պէյօղլունտա Գուլէ-գաբուսունտա, 392 նիւմէրօլու մաղազաեա միւրաճաաթ տըր։

ԾԱՆՈԹ ղազէթասընըն պիր սէնէլիք նիւսխէլէրի ճիլտլէնիպ մաթպասընտա 4 մէճիտիէյէ ֆիրուխթ օ. լունմագտա տըր։

ՇԱՐԳ ՏԷՄԻՐ ԵՕԼԼԱՐԸ

Եօլձոռ թարիֆաը, 1887 Մայիս 12 տեսն իթիպարեն

ՍԹԱՆՊՕԼ — ԷՏԻՐՆԷ ԽԱԹԹԸ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 2

Հէր կիւն հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապահ	
Սթամպոլ	Հարէքէթ	8	15
Գում-գաբու	»	8	26
Եէնի-գուլէ	»	8	37
Մագրի-քէօյ	»	8	52
Այսթէֆանօ	»	9	4
Քիւչիւք-Զէքմէճէ	»	9	15
Սպարթա-գուլէ	»	9	54
Հատըմ-քէօյ	»	10	25
Զաթալճա	»	11	4
Գապագճը	»	11	36
Սիլիվրի	»	12	37
Զէրքէս-քէօյ	Վիսուլ	1	17
	Հարէքէթ	1	37
Զօրլու	»	2	22
Մուրատլը-Քէօբէք	»	3	5
Սիլիվրի	»	3	32
Լիւլէ-Պուրկազ	»	4	6
Պ ա-էսքի	»	4	43
Բ ա -քէօյ	»	5	19
Ուզուն-քէօբրիւ	»	6	
Գուլէլի-Պուրկազ	»	6	29
Ուրլի	»	6	50
Էտիրնէ	Վիսուլ	7	30
		Ագչամ	

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 1

Հէր կիւն հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապահ	
Էտիրնէ	Հարէքէթ	7	35
Ուրլի	»	8	16
Գուլէլի-Պուրկազ	»	8	45
Ուզուն-քէօբրիւ	»	9	9
Բավլօ-քէօյ	»	9	46
Պապա-էսքի	»	10	33
Լիւլէ-պուրկազ	»	11	5
Սիլիվրի	»	11	36
Մուրատլը	»	12	7
Զօրլու	»	12	59
Զէրքէս-քէօյ	Վիսուլ	1	37
	Հարէքէթ	1	57
Սինէքլի	»	2	46
Գապագճը	»	3	34
Զաթալճա	»	4	
Հատըմ-քէօյ	»	4	59
Սպարթա-գուլէ	»	5	24
Քիւչիւք-Զէքմէճէ	»	6	2
Այսթէֆանօ	»	6	13
Մագրի-քէօյ	»	6	27
Եէտի-գուլէ	»	6	42
Գում-գաբու	»	6	52
Սթամպոլ	Վիսուլ	7	
		Ագչամ	

ԷՏԻՐՆԷ — ՍԱՐԷՄ ՊԷՅ ԽԱԹԹԸ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 122

Հէր կիւն հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապահ	
Էտիրնէ	Հարէքէթ	8	20
Գատը-քէօյ	»	8	55
Մուսթաֆա-բաշա	»	9	32
Հարմանլը	»	10	36
Թըրնօվա	Վիսուլ	11	5
	Հարէքէթ	11	25
Թաս-քէօյ	»	12	13
Եէնի-մահալլէ	»	1	20
Բաբազլը	»	1	59
Խաթունիցա	»	2	34
Ֆիլիպէ	Վիսուլ	2	56
	Հարէքէթ	3	11
Բազարճըգ	»	4	22
Սարէմպէյ	Վիսուլ	4	50
		Ագչամ	

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 121

Հէր կիւն հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապահ	
Սարէմպէյ	Հարէքէթ	6	
Բազարճըգ	»	6	3
Ֆիլիպէ	Վիսուլ	7	35
	Հարէքէթ	7	50
Խաթունիցա	»	8	15
Բաբազլը	»	8	55
Եէնի-մահալլէ	»	9	37
Թաս-քէօյ	»	10	43
Թըրնօվա	Վիսուլ	11	25
	Հարէքէթ	11	45
Հարմանլը	»	12	24
Մուսթաֆա-բաշա	»	1	22
Գատը-քէօյ	»	1	57
Էտիրնէ	Վիսուլ	2	30
		Ագչամ	

ԷՏԻՐՆԷ — ՏԷՏԷԱՂԱՃ ԽԱԹԹԸ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 222

Պէհէր Սալը, Բէնչէչէպիհ վէ Ճուսմաա իրթէսի կիւնլէրի հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Ագչամ	
Տէտէ-աղաճ	Հարէքէթ	2	20
Ֆէրրէ	»	3	23
Պիտիկլի	»	4	20
Սուֆլի	»	5	10
Տիմէթօգա	»	6	21
Գուլէլի-Պուրկազ	»	7	5
Ուրլի	»	7	35
Էտիրնէ	Վիսուլ	8	28
		Ագչամ	

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 221

Պէհէր Բազար իրթէսի, Զարչէնպիհ վէ Ճուսմաա կիւնլէրի հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապահ	
Էտիրնէ	Հարէքէթ	6	38
Ուրլի	»	7	35
Գուլէլի-Պուրկազ	»	8	15
Տիմէթօգա	»	8	51
Սուֆլի	»	10	7
Պիտիկլի	»	10	54
Ֆէրրէ	»	11	54
Տէտէ-աղաճ	Վիսուլ	12	50
		Ագչամ	

ԹԸՐՆՕՎԱ — ԵԱՆՊՕԼՈՒ ԽԱԹԹԸ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 322

Պէհէր Բազար իրթէսի, Զարչէնպիհ վէ Ճուսմաա կիւնլէրի հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապահ	
Իշպու գաթար պաշլըճա խաթթըն աթիտէքի գաթարլարընա միւսատէֆ տըր.			
Սարէմպէյտէն	Վիսուլ	11	25
Էտիրնէտէն	Վիսուլ	11	25
			37
Թըրնօվա	Հարէքէթ	11	
Գարա-բունար	»	12	50
Բատնէ-մահալլէսի	»	1	35
Եէնի-Զաղրա	»	2	34
Ըսլիմնօ-Քէրմանլը	»	3	8
Եանպօլու	Վիսուլ	4	7
		Ագչամ	

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ 321

Պէհէր Սալը, Բէնչէչէպիհ վէ Ճուսմաա իրթէսի կիւնլէրի հարէքէթ իտէր։

ՍԹԱՍԻՕՆ		Ս.	Տ.
		Սապա	
Եանպօլու	Հարէքէթ	6	3
Ըսլիմնօ-Քէրմանլը	»	7	26
Եէնի-Զաղրա	»	8	29
Բատնէ մահալլէսի	»	9	20
Գարա-բունար	»	10	25
Թըրնօվա	Վիսուլ	11	
Իշպու գաթար պաշլըճա խաթթըն գաթարլարընա միւսատէֆ տըր։			
Սարէմպէյտէն	Հարէքէթ	11	42
Էտիրնէտէն	Հարէքէթ	11	89
		Սապահ	

ԽԹԱՐ

Միւլհագաթ գաթարլարընն թարիֆաը պաշգաճա նէյր օլունմուշ տուր։

ԻՄԱԼԱԹ ՄԻՒՏԻՐԻԵԷԹԻ

ՇԱՐԳ ՏԷՄԻՐ ԵՕԼԼԱՐԸ

ՏԷՐՍԱԱՏԷԹ ԻԼԷ ՔԻՒԶԻՒՔ ԶԷՔՄԷՃԷ ԱՐԱՍԸՆՏԱ ԵՕԼՃՈՒ ԳԱԹԱՐԼԱՐԸ

Եօլ թարիֆաը, 1888 Մայիս 1 տեսն իթիպարեն ետեն էսկի տեկիմ

ՍԹԱՍԻՕՆ ՏԷՐՍԱԱՏԷԹ ԻՒԶԻՒՔ-ԶԷՔՄԷՃԷ — ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕՍՈՒ

ՍԹԱՍԻՕՆ	1	6	8	10	2	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	42	44	46
	ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹ																						
	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/
Սթամպոլ	6 15	6 49	7 17	7 45	8 15	8 41	9 10	10 11	10 37	11 10	11 38	1 49	2 17	2 50	3 46	4 14	4 47	5 16	5 49	6 18	6 44	7 02	7 31
Գում-գաբու	6 27	6 58	7 26	7 54	8 26	8 50	9 19	10 20	10 46	11 19	11 47	1 58	2 26	2 59	3 55	4 23	4 56	5 25	5 58	6 27	6 53	7 11	7 40
Եէնի-գաբու	6 32	7 02	7 30	7 58	—	8 54	9 23	10 24	10 50	11 23	11 51	2 02	2 30	3 03	3 59	4 27	5 00	5 29	6 02	6 31		7 15	7 44
Սամաթիա	6 39	7 08	7 36	8 04	—	9 00	9 29	10 30	10 56	11 29	11 57	2 08	2 36	3 09	4 05	4 33	5 06	5 35	6 08	6 37		7 21	7 50
Եէտի-գուլէ	6 44	7 12	7 40	8 09	8 37	9 04	9 32	10 34	10 59	11 33	12 00	2 12	2 39	3 13	4 09	4 36	5 11	5 38	6 13	6 40	7 02	7 24	7 54
Մագրի-քէօյ	6 57	7 24	7 51	8 21	8 52	9 16	—	10 46	—	11 45	—	2 24	—	3 24	4 21	—	5 23	—	6 25	—	7 14		8 06
Այ-Սթէֆանօ	—	7 33	—	8 30	9 04	9 25	—	10 55	—	11 55	—	2 33	—	—	4 30	—	5 32	—	6 34	—	7 24		8 15
Քիւչիւք-Զէքմէճէ	—	—	—	—	9 14	—	—	—	—	12 03	—	—	—	—	—	—	—	—		—	7 32		—

ՍԹԱՍԻՕՆ ՔԻՒԶԻՒՔ-ԶԷՔՄԷՃԷ — ՏԷՐՍԱԱՏԷԹ — ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕԼԱՐԸ

ՍԹԱՍԻՕՆ	3	5	7	9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	1	41	43	45
	ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹ																						
	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ս-գ-հ	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք.-/	Ա.ք
Քիւչիւք-Զէքմէճէ	—	6 40	—	—	—	—	—	—	—	—	—	1 40	—	—	—	—	—	—	—	6 02	—	—	—
Այ Սթէֆանօ	6 20	6 49	—	7 45	—	8 40	—	9 43	—	11 10	—	1 49	—	2 50	—	—	4 47	—	—	6 18	—	7 08	—
Մագրիքէ օյ	6 31	6 59	7 27	7 55	8 23	8 51	—	9 53	—	11 20	—	1 59	—	3 00	3 56	—	4 57	—	5 59	6 27	—	7 13	—
Եէտի-գուլէ	6 43	7 11	7 39	8 08	8 35	9 04	9 38	10 05	11 04	11 32	1 27	2 11	2 44	3 12	4 08	4 41	5 10	5 43	6 12	6 42	7 01	7 25	7
Սամաթիա	6 47	7 15	7 43	8 12	8 39	9 08	9 42	10 09	11 08	11 36	1 31	2 15	2 48	3 16	4 12	4 45	5 14	5 47	6 16	—	—	7 29	7 57
Եէնի-գաբու	6 53	7 21	7 49	8 18	8 45	9 14	9 48	10 15	11 14	11 42	1 37	2 21	2 54	3 22	4 18	4 51	5 20	5 53	6 22	—	—	7 35	8 03
Գում-գաբու	6 57	7 25	7 53	8 23	8 49	9 18	9 52	10 19	11 18	11 46	1 41	2 25	2 58	3 26	4 22	4 55	5 24	5 57	6 26	6 52	7 10	7 39	8 07
Սթանպոլ	7 05	7 33	8 01	8 31	8 57	9 26	10 00	10 27	11 26	11 54	1 49	2 33	3 06	3 34	4 30	5 03	5 32	6 05	6 34	7 00	7 18	7 47	8 15

Ճէսամէթի ազ օլան եիւքլէր պիլա ֆարգ հէր գաթարտա գապուլ օլունուր։ Լաքին ճէսամէթլի եիւքլէր՝ Տէրսաատէթ իլէ Մարքի քէօյ եախսա անաէն էօթէյէ հյէեէն գաթարլարտա գապուլ օլունաճագ տըր

ԻՄԱԼԱԹ ՄԻՒՏԻՐԻԵԷԹԻ